ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԽՐԱՏԵԼՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երեխային դաստիարակիր այնպես,
ինչպես նա պետք է գնա,
և երբ նա ծերանա, նա չի հեռանա
դրանից: Առակներ 22:6

ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ահա, երեխաները Տիրոջ ժառանգությունն են, և արգանդի պտուղը նրա վարձատրությունն է: Սաղմոս 127:3

Ով խնայում է իր գավազանը, ատում է իր որդուն, բայց ով սիրում է նրան, ժամանակին շուտ խրատում է նրան: Առակներ 13:24
Տիրոջ երկյուղի մեջ ամուր վստահություն կա, և նրա որդիները ապաստան կունենան:
Առակներ 14:26
Պատժիր քո որդուն, քանի դեռ հույս կա, և թող քո հոգին չխնայի նրա լացին: Առակներ 19:18
Հիմարությունը կապված է երեխայի սրտում. բայց ուղղիչ գավազանը նրանից հեռու կքշի:
Առակներ 22:15
Երեխային մի՛ հետ պահիր ուղղումը, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, նա չի մեռնի: Դու նրան կծեծես գավազանով և նրա հոգին կազատես դժոխքից: Առակներ 23:13-14
Գավազանն ու հանդիմանությունը իմաստություն են տալիս, բայց իրեն թողած երեխան ամաչեցնում է մորը: Առակներ 29:15
Ուղղիր քո որդուն, և նա քեզ հանգիստ կտա. այո, նա ուրախություն կպարգևի քո հոգուն:
Առակներ 29:17

Եվ քո բոլոր զավակները Տիրոջ կողմից ուսուցանված կլինեն. և մեծ կլինի քո երեխաների խաղաղությունը: Եսայիա 54:13

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պատվի՜ր քո հորն ու մորը, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրի վրա, որը քո Տեր Աստվածը քեզ է տալիս: Ելից 20:12

Որդի՜ս, մի՜ արհամարհիր Տիրոջ խրատը. Նրա խրատից մի՜ հոգնեք. ինչպես հայրը, որդուն, որին նա հավանում է: Առակներ 3:11-12

Սողոմոնի ասացվածքները. Իմաստուն որդին ուրախացնում է հորը, բայց անմիտ որդին իր մոր ծանրությունն է: Առակներ 10:1

Լսի՜ր քեզ ծնած հորը և մի՜ արհամարհիր քո մորը, երբ նա ծերանա: Առակներ 23:22

Զավակնե՜ր, հնազանդվեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ դա ճիշտ է: Պատվիր քո հորն ու մորը. որը խոստումով առաջին պատվիրանն է. Որպեսզի քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա: Եփեսացիս 6:1-3

Պատվի՛ր քո հորը քո ամբողջ սրտով և մի՛ մոռացիր քո մոր վիշտերը: Հիշիր, որ դու նրանցից ես ծնվել. եւ ինչպե՞ս կրնաս անոնց հատուցել այն բաները, որ ըրած են քեզի համար:
Ժողովող 7:27-28

Եթե մենք դաստիարակենք մեր երեխաներին, նրանք հիմա լաց կլինեն, բայց ապագայում կվայելեն: Եթե մենք չխրատենք մեր երեխաներին, նրանք հիմա հաճույք կստանան, բայց ապագայում լաց կլինեն:

Երեխաները մեր երկրի ապագան են. Բայց եթե նրանք առանց կարգապահության կծերանան, ինչպիսի՞ն է լինելու մեր երկրի ապագան:

Մեծահասակի բոլոր վատ սովորությունները այն սովորություններն են, որոնք չեն ուղղվել կամ կարգապահվել, երբ նա դեռ փոքր էր: Մենք պետք է Աստծուց վախեցող երեխաներ դաստիարակենք:

Ես վերցրեցի մի կտոր կենդանի կավ
Եվ նրբորեն ձևավորեց այն օրեցօր
Ես նորից եկա, երբ տարիներն անցան
Դա մի մարդ էր, ում ես նայեցի
Նա դեռ այդ վաղ տպավորությունն էր կրում
Եվ ես այլևս չէի կարող փոխել նրան